

ԱՅԼԵԿԱՅԱՅԻ

ՓԱՌԱԶԱՐԴ ՅՈՒԲԵԼԵԱՆ

Բ Ա Տ Ո Ւ Ա Ց Ի Հ Ա Մ Ա Լ Ս Ա Ր Ա Ն Ի Ն

ԵԽ ՀԱՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԸՆԾԱՅՈՒԹ Էջերը

ԵՐԲԵՔ չէր տեսած բատուա այն մեծաշուր հանդէսները՝ որ տեղի ունեցան անցեալ մայիսի միջնիքին՝ իր հռչակաւոր չամալսարանի հաստատութեան եօթներորդ գարադարձին առթիւ:

Եխ սատովիւ այն ամէն ցոյցերը՝ զորս ոչ միայն բատուայի, ոչ միայն խոալիոյ, այլ ամրող աշխարհի մտաւորականութիւնը հանդիմապէս արտայայտեց, վկայեցին բարձրածայն որ մարդկութիւնը երախտապարտ է այզ պատկառելի Հաստատութեան՝ որ մատուցած էր հոյակապ ծառայութիւններ: Մ'տածել վերջապէս, որ այդ պերճ Ալենէոնը զարերէ ի վեր ջամրեր է ոչ միայն սնունդ, այլ և ծնունդ տուեր է ընտիր և փայտն դէմքերու և ուհավիրաներու, արժանապէս բարձրացնելով շատո՞ր իսկ մինչև գէպի պատուոյ բարձր աստիճաններ....:

Այս չէր միթէ որ այնքան վասեր բորբոքեր էր բատուայի ժողովուրդը ամրող հինգ օր (13-17) արդամն կոտութեակիր մը, և զոր կարծես ուզած էր ցուցադրել ամէն կողմ: Ամրող քաղաքը ծայրէ ծայր քրօզապարք, ամէն պատուան կարստագեղ կերպաններով պանուճուած, պողոտաները լի զուարթադէմ երկսեր բազմութեամբ: Ահա ուսանողներու խումբ մը՝ ճամրուն մէկ ծայրը, ոմանց զեղին, այլը սրճագոյն ու բաց կապոյտ զլիարկներով, վաճառականութեան ուսանողներ են անոնք: Արիւներանգ զլիարկներ կը կրեն թօշքութեան հետևողք: Փաստարաններունը սութ կապոյտ է: Գիտութեանց հետևողք կանաչ զլիարկներով են, սպիտակ զոյնը՝ Գրականութեան կը պատկանի, սկզ ձարտարապետութեան ուսանողաց յատկացուած է, և այլն: Ամէնքն ալ իրենց քաղաքին մէկ սեփական նշանն ունին ու

ծոպազարդ են շատերը, այս է պատճառը որ մեր Հայ համալսարանական ուսանողը ալ իրաւամէ կը կրենց իրենց զլիարկներուն վրայ հայ եռազոյն զրօշիկներ:

Սակայն հանդէսներուն բուն պաշտօնականը պահուած էր Մայիսի 14-ին և 15-ին:

* *

Համալսարանի Ուսանողաց յատուկ թանձնաժողովը կանխապէս ամէն ջանց թափած էր հսկայ Յորեկեանը պարտուապատշաճ շբերութեամբ պանծացնելու: Այդ կազմակերպութեան շրջանին սոյն թանձնաժողովը պաշտօնական գրով մը (24 ասլրի) դիմած էր նաև Մուրաս-Ռափայեկեան Վարժարանի Տեսչութեան, ջերմապէս խնդրելով Վարժարանի Շեփորախումը մասնակցութիւնը:

Սոյն նամակէն մէջ կը բերենք հետևեալ կառործ: «Հայ Շեփորախումը մասնակ « ցութիւնը - կ'ըսէ թանձնախումըին Նա - « խազահը - ոչ միայն մեզ ծայրաստիճան « օգտակար պիտի ըլլայ, այս պատճա « ուա որ հոս Բատուայի մէջ գժիախտա « բար չկան յաս կազմակերպութեամբ երաժշտ - « տական մարմիններ, այլ այնքան աւելի « մեզ ուրախալի պիտի դառնայ՝ տեսնե « լուզ որ ներկայ է և գործնականորէն կը « մասնակցի Հայկակն լայն պատուիրա « կութիւն մը մեր Աթենէնի 700 ամեակի « հանդէսներուն՝ ամենազգի ուսութեասէր « երիտասարդութեան անթիւ ներկայա « ցուցիչներուն հետ...»:

Ընդգծումը մերն է: միտքը՝ խօսուն.. ահա թէ ինչ աստիճանի համրաւ ստացած է Մ-իւ. ի Շեփորախումը, բան մը որ պատուարեր է Հայութեան:

Ընդունուած էր հրաւելը և ըստ այնմ Մայիս 15ին զէպ ի Բատուա կը մեկնէր սոյն Շեփորսխումբը՝ վարիչ վարդապետներով հանդերձ։ Այդ օրը յատկացուած էր քաղաքաց ներկայացուցիչներու պաշտօնական դիմաւորութեան և ընդունելութեանց, որոնց պիտի հասնէին իրենց միջնդարեան տարազներով։

Արդէն ցնծութեան աղաղակներ ծայր

գագաթնակէտին հասցնելով։ Կ'երթային ապա ծխաւորներ, ականաւորաց ինքնաշարժներ և վաղեմի իշխանութեանց խորհրդանիշներ բարձող կառը ու սայլ, ամէն ինչ ծաղիկներու և այլ պիրճանցներու մէջ ջարօրինակ չէր կարծելը թէ միջնադարեան տօնական օրուան մը մէջ կ'ապրէինց։

Բայց կար զեռ երկրորդը, որ պահուած էր թագաւորին գալստեան։



Մուրատ - Բափայելեամ Վարժարամիշենքորախումբը

տուած էին. յայտագրին համաձայն ժամ 9.ին ուսանողներու երկար շարք մը՝ ժողովրդին ծափերուն մէջ թափորով կ'ուզդուէր զէպի Porta Savonarola, վիշենցայի, Ռովիկոյի և հուակ Վենետիկոյ ծոմը պիտի հասնէր, թափորը կը բանար ընդհանուր ուսանողներու չոկաս մը, որոն անմիջապէս կը հետեւէր միակ երաժշտախումբ մը. Մ-Ռ.ի Հայ Շեփորախումբն էր զա, որ զուարթ ու կայտառ շեշտերով կը հնչեցնէր օրուան յատուկ երզը Inno gogliardico-ն, ոգերութիւնը իր

* *

Ջինուորական և թաղաթային իշխանութիւնը արդէն ամէն պատրաստութիւն տեսած էին ու զօրաց շղթաներ ձևացիր էին մայր պազուային վրայ, զոր երկուստեց պաշտամ էր ծողվուրդը։

Ժամը 9-է. ահա կը լսուին ժամանումին ազդանշանները. զօրբը բարեկի կը կենայ, կը հասնին միաւորներ, կառեքր, ինքնաշարժներ. ամէն. պատուհանէ կը սկսի ծաղիկներու տարափ մը. թագաւորն է որ

ինքնաշարժով կ'անցնի, ժպտադէմ ողջուռ նելով խանդավառ ժողովուրզը: Հոս հետաքրքրական բան մը, Հայ Շեփորախումը որ կայսրանին մերձ իրեն յատկապէս սահմանուած տեղն ունի՝ վեհապետին առջի երեսումին կը յաջողի նախին սկսիլ իտալ, քայլերգը՝ թագաւորին մասնաւոր ուշազրութիւնը գրաւելու աստիճան:

Վիկոտր իշմանուէլի թափորը կ'անցնի այսպէս դէպի Քաղաքապետարան. խումը խումը կը հետեկին զինուրդներ, կառքեր, սոյն օրուան յատով զանազան շեփորախումըներ ալ, որոնցմէ իւրաքանչիւրը իրարմէ ետք հայրենասիրական եղանակ մը կը նուագէ: Մ-ի. ի Շեփորախումը իր կարգին կը լսեցնէ «Inno di Mammelli»ն, որուն յանկածօրէն կը ձայնակցի ամրող ժողովուրզը այնպիսի՝ յուզումալից ու խանգավառ շեշտերով՝ մինչև զրգելու աստիճան հայ սրտերու մէջ արդար հպատակթին մը:

Յերեկուան ժամ 2ին բատուայի «Ragione» կոչուած զահլիճը վայր է պատճական հանդէսին՝ որ տեղի պիտի ունենայ թագուրին նախազահութեամբ. խումը՝ բայց ընտրեալ բազմութիւն մը կայ հոն: Վեհապետին մօտը՝ աշակողմը՝ կը բազմ Եկեղեցւոյ իշխան մը. Բիզոյի արքեպոս. Մաֆֆի Միլիանաւորն է: Հոն են հայասէր Լուսաղդի, բաղացին Եպս. և ուրիշ բարձրաստիճան անձնաւորութիւնը: Կարգաւ տեղի կ'ունենան ճառախոսութիւնն ծափերով:

Ակա կը սկսի ամենէն աւելի պատմականը. աշխարհին մոտաւորականութեան ամենազգի բազմագունեան ներկայացուցիչներ մը առ մի մերձենալով ու խոնարհելով արբունի գահուն Համալսարանի վերատեսչին կը յանձնեն զրաւոր ուղերձներ, ամէն աշը հոն սկսած է հետաքրքրութեամբ:

Գրիթէ փակումն է որ այլևս կը կատարուի Համալսարանականներու հոյակապ խմբերգով՝ որ Յորելեանին համար շարադրուած էր, ինչ որ վարձատրուեցաւ սըրտագին ծափերով:

* *

Հակայ կացուրդիս մէջ՝ որուն հանդիսաւ տես էինց մենց ալ՝ որբան կը բաղձայինց անշուշտ մեր ազգային հպարտաւթիւնն ալ կարենալ գոհացնել՝ հոն գտնելու տեսնչով նաև Հայաստանը՝ յատուկ ներկայացուցչի մէջ, չէ՞ որ ինքն ևս անոնց մէջ երենալու իրաւունք ունի... չէ՞ որ անոր արժանիքներն անշամեմատ են՝ շատ ներկայացուցիչներէ իսկ աւելի.. բայց աւաղ, անդեռ կու կու լայ...

Այնու հանդերձ հայութիւնը չուզեց ձեռնպահ կենալ. բաց ի անուղղակի մասնակցութենէն՝ Հայ Շեփորին միջոցաւ անմիշու երախտագէտ պիտի մայ այն Հաստատութեան՝ որ իրը իրեն զաւակներուն՝ ջամքած է հայ երիտասարդութեան հաւասարապէս բարձրագոյն ուսմունք ու զիտութիւններ, և ի վերջոյ դափնիքարդ պասկով դարձուցեր է Մայր Հայրենիքին, որուն այնցան օգտակար հանդիսացած են զանազան ասպարէզներու մէջ, պատիւ ու փառք ըլլալով երկութին միանցամայն: Եւ ստովզի ժամանակի ընթացքին հետ ան կը ցուցնէ մեզ շարք մը հայ անձնաւորութիւններ, որոնցմէ մէն մին կերտած է պատափոնեան Համալսարանին մէջ իր ապազայն, և յորս կը գտնուին նաև այնպիսիններ՝ որոնք մամաւոր կերպով մը գրաւած են ազգին համարաւութեանները: Այդ յաճախողները՝ բնական դիրքին համեմատ եղած են ամենէն աւելի Մ-ի ամակայելեանէն քան ուրիշ ո՞ր և է ազգային վարժարաններէ:

Պատմականուէն գիտելով՝ Ռափ. Վարժարանի ի վեհեներիկ հաստատութենէն մինչև 1895 Գիտութեան այդ Ճեմարանի

1. Յորելեանական Հանդէսներու կազմակերպէլ Յանձնաժողով Ցունական 1-ի պաշտոնթիթով կը դժ առ Տեսաւթիւն Մ-ի փախայելեան Վարժարանի այսպէս: Կը կրկնեց մեր սրտագին նորեակարութիւնները այդ Մեծայր Տեսաւթիւն և բոլոր նույզան այսկերպաց: Որ մասեակցեան հանդէսներուն, առ որս լուսուղ պիտի դրենց յորելեան յիշտակի մետաւ:

սեմէն ներս մոտած կը գտնինք Հայ երիտասարդն ալ, թէ և իսկստ ցանցառ։ Սակաւթիւն էլին զարձեալ անոնք ևս՝ որ վերոյիշեալ վարժարանի ընթացքը աւարտիէն վերջ՝ կը զիմէն ուրիշ համալսարաններ, զիսաւորապէս թարիզ և լիոն։ Ժամանակին յառաջելով՝ յայտնի զգացուեցաւ որ այլևս բաւական չէին մի-էկոնական ուսմունքները կեանքի ասպարէզին մէջ, և 1894-ին Միաբանութեանս Ընդհ. Փողովք՝ յետ բարուցելու զպլոցական ծրագիրը և աստիճանաբարար միութեամբ մը իրար կապելու՝ սահմանեց նաև համալսարանական թոշակներ, նախընտրելով թատուայի Համալսարանը՝ իր մերձաւորութեան և այլազան զիրութեանց պատճառաւ։ Այնու հանդերձ եղան շատեր, որոնք այլուր կատարեցին համալսարանական ընթացքնին, ինչպէս Հոռովմ, Թորին, Պունիիա և ուրիշ բաղադրեներ, նաև ի Գաղղիա, Պելիքաց, Զոփեցերի և Գերմանիա։ Խոսլիս տեղեկանալով հուսկ համալսարանաց տեսչութիւններէ ՄՌ-իսափայելեան վարժարանի աշակերտաց նշանաւոր յաջողակութիւնը, յատին 1896-ին, յիշեալ Վարժ.ի Տեսչութեանց դիմումին վրայ՝ շնորհեց Համասարութիւնը ՄՌ-ի. Վարժարանի պետական երկրորդակարգ հաստատութեանց հետ (Լիկէոնի և զիտական վարժարանաց), որով Մ. Ռ. Վարժ.ի աշակերտք՝ հայկական հաստատութեան վկայականով՝ կրնային մոնենելի իտալական համալսարանները՝ առանց ըլնունութեան։ Այդ շնորհին համար մեծապէս նպաստեցին երկու մեծանուն նախարարք, հոչակաւոր բժիշկ Բաշէլի պաշտօնեայ կրթական Նախարարութեան և Ճշինդուրութոյ երկելի ֆաստարան որ եղաւ յետոյ պաշտօնեայ՝ յաջորդ նոյն նախարարութեան։ Այդ օրուընէ ահա լայօրէկ բացուեցան Մ. Իսափայելեան Վարժարանի

1. Վերջին ապրիլերու մէջ պատերազմի պատճեառու առաջարկութիւնը բարութիւն է մոր Հայ Համայսք բանակներին փոխազգեց Տափի, Թօփին, Բարձր և յայլուր, ուր մանեղ աւարտիցի և ստավու կլայական եղուուր չէնք յիշեց հռուեան առանիին մէջ:

առջև իսուալիոյ քողոր համալսարաններու դպնիբու:

Բայց հոս պիտի յիշենք մի միայն Բատուայի համալսարանին վկայեալ աշակերտները, Ներկայացնելով անոնց ցանկը իբր ոսկեդրուագ քանչակ մը այդ մեծահռչակ եօթնադարսեան Վառարանին՝ որ իրաւամբ արժանի է մեր ընդհանուր ազգին ջերմ յարգանքին ու սրտագին երախտական բարեկարգութեան։

Հայ Պատկառորեալք Բատուայի Համարագրամէն¹

- | | | | | |
|-----|--|--------------|-------------|------|
| 1. | Գիւրդ Աղաւարեան, Պոլիս. | Փատրաբան. | 1868 | |
| 2. | Ցովսէփ Մանեն, | » | Դեղպագործ. | 1870 |
| 3. | Ցարութիւն Հելլպեան, | » | Հարտարագէտ. | 1842 |
| 4. | Վիկոս Մարինեան | » | Բժիշկ. | 1843 |
| 5. | Ցովսէփ Միհանեան, | Երկիրս. | » | 1885 |
| 6. | Թովման Թումանյան, Պոլիս. | Հարտարագէտ. | 1886 | |
| 7. | Գրիգոր Հարածեան, | Պոլիս. | Բժիշկ. | 1888 |
| 8. | Կըռաւակ Արաման. | Խորեկիդ. | » | 1889 |
| 9. | Միհան Նահապետեան, | Տրապիչ. | Դեղպագործ. | 1889 |
| 10. | Մերովդ Հերմիգոնեան, | » | Հարտարագէտ. | 1896 |
| 11. | Մկոտի Պատաման, | Լոտիրնե. | » | 1901 |
| 12. | Ցակոր Խոհեման, | Պոլիս. | » | 1901 |
| 13. | Արամաչե Ազարեան Պոլիս. | » | 1901 | |
| 14. | Ցովսանեան Մեցելինան | » | Բժիշկ. | 1902 |
| 15. | Ցարութիւն Միհանեան | » | » | 1902 |
| 16. | Միհայէլ Դրիգոր Սամարեան. | Տփղիս Բժիշկ. | 1902 | |
| 17. | Տիգրաս Սակարեան. | Աշկըսոսնդ. | » | 1902 |
| 18. | Վարդ Եղագեան, | Տրապիչ. | Հարտարագէտ. | 1903 |
| 19. | Լուս Ճեղքօքանեան, | Տրապիչ. | Բժիշկ. | 1905 |
| 20. | Հրանդ Գարանիկինան, | Պոլիս. | Հարտարագէտ. | 1905 |
| 21. | Բաղդասար Ցովսանեսեան. | Մոռչ. | Բժիշկ. | 1905 |
| 22. | Անառ Միխատեան, | Պոլիս. | » | 1905 |
| 23. | Դափայէլ Պազարեան. | Երգիծա. | » | 1905 |
| 24. | Կուրիսան Մանուկյան, | Պոլիս. | » | 1906 |
| 25. | Պողոս Բակոբեան. | Մարաշ. | » | 1906 |
| 26. | Արամ Գամալիինան, | Պոլիս. | Դեղպագործ. | 1906 |
| 27. | Ցովսանեէն (այժմ Հ. Ներսէս) Տիրացունեան
Արքունի. | Բն. | Գիտութիւնք. | 1908 |
| 28. | Արամ Միհինան. | Տրգունակիրա. | Բժիշկ. | 1910 |
| 29. | Պետրոս Մաթունեան. | Տրապիչոն. | Դեղպագործ. | 1919 |
| 30. | Միհան Հերելքեան. | » | » | 1920 |
| 31. | Մանուկ Խանուկիինան ² | » | Բժիշկ. | 1921 |

2. Այս տարի Գետրոս Պատկիեն և Պետրոս Աբմանեան այս Համալսարանին պիտի ստանան Ճարտարագիտ-Եղիկացափոթեան վկայականներ, և անոնց տեղ պիտի փոխանակեն Մ-Ծ. Վարժ.ի նոր շղջանաւարտներին: